



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

Luzon Islanda  
Guanaco

4786

1872

282  
P-16

232  
F-16 w/  
5

Printed in Turkey

Fayzullah Pasa Library

**1289 = 1872**

say. 1. mocha

1872

2001

2010

23007

Printed in Turkey

201  
1289=1872

Հռովմայ քաղաքականութիւնը կը տես-  
նայ որ հետզհետէ կը կորսնցնէ Եւրոպից մէջ  
և Արեւմտեան եկեղեցւոյն պատկանեալ կա-  
թողիկ ազգաց առջեւ ունեցած ազգեցու-  
թիւնը : Նորանոր ազատամիտ սահմանադ-  
րութիւնք և քաղաքական վերանորոգու-  
թիւնք, զանազան գաշնադրութիւնք, լու-  
սաւորութիւնք հասարակուց կարծեաց՝ չա-  
փաւորեցին և սահմանափակ ըբին Հռովմայ  
այն հոգեւորական իշխանութիւնը, որ պատ-  
րուակաւ կրօնի և խոզի իւր սահմաններէն  
դուրս պորտկալով կուղէք ողոզել ամեն քա-  
ղաքական ազատական հաստատութիւնները  
և օրէնքները, և քայքայել այն կապերը՝ որք  
զկաթողիկ ժողովուրդը իրենց Տէրութեանը  
կը ճէին, ինչպէս ատենօք Անդզից կառա-  
վորութիւնը Ամերիկային ստացութիւնը  
կորսնցնելին ետեւ, բոլոր իւր ուժը՝ շահը  
և վաճառականութիւնը Հնդկաստանի և Չի-  
նաց գրայ գարձուց :

Ըստ սմին օրինակի Հռովմայ հոգեւոր  
վարչութիւնը իրեն իշխանութիւնը և սկըլ-  
քունքները տարածելու աւելի յարմար և  
աւելի դիւրամատուց գատելով զԱրեւելու,



1048

39

կուզէ յաջողքնել Արեւելքի մէջ այն իշխանութիւնը զրդ կը մերժէր կաթողիկն Եւրոպայ : Եւ առ այս եւս առաւելք կը յորդորուէր Հռովմայ քաղաքականութիւնը, որչափ որ անաէրունջ կը կարծէ Արեւելքի կաթողիկները . իբրեւ թէ մահմետական օրէնքն իսկ քրիստոնեայ աղգաց իրաւանց պաշտպանութեանը երաշխաւոր չէր կընար ըլլալ . իբր թէ , Օսմաննեան բարձր կառավարութիւնը հօդատար ինսամօք բնաւ չհսկէր իւր կաթողիկ աղգաց վրայ և անոնց հնաւանդ իրաւանցը , սովորութեանցը և առանձնաշրնորհութեանցը վրայ , որոնք միանդամայն հիմն են և հաստատութիւն՝ նոյն կաթողիկ աղգաց ունեցած հպատակութեանը և ներքին յարաբերութեանցը ընդ կառավարութիւն բարձրագոյն դրան :

Այս վախճանին հասնելու համար , գրի խաւորապէս կէս դարէ ՚ի վեր Հռովմամեն կերպ միջոց կը գործածէ Արեւելքի վրայ : Ուղղակի՝ իւր Նուիրակներու (բատրեներու) և ձիգիթներու ձեռօք, և անուղղակի ի ձեռն օտար Տէրութեանց միջամտութիւններ կընէ : 1830ին տէրութիւնը կաթողիկները Հայերէն բամնելու ատեն՝ կիլիկիոյ հին , աղգային Պատրիարքութեան Աթոռը Հռովմայ մէրժէրով Լատինականական կանոնու մէջ առաջարկ կատարութիւնները կաթողիկ Պատրիարքութիւնները կիլիկիոյ , Ասորուց Մարանցւոց Քաղդէացւոց և Մելքիորաց , և անոնց ունեցած սեպհական և յատուկ իրաւունքները՝ իշխանութիւնները և առանձնաշնորհութիւնները :

Հական Աթոռ մը կը յարուցանէ Պոլսոյ մէջ արհամարհէրով այն բողոքները՝ որ այդ հակագդային ամոռուցն հաստատութեանը համար կընէ հին աղգային կիլիկիոյ Աթոռը : Զանաղան կոնդակներ կը հրատարակէ՝ Արեւելեան եկեղեցւոյն դրութեանցը դիմամարտ : Բրօբականտայի Դպրոցին մէջ իբրէն սկզբանց ծառայող և իւր կաթամբ սնող եկեղեցականներ և քահանաներ կը կրթէ , որմէք երդումնցած թշնամիններ կըլլան Ազգային և Տերութեան ոգւցն , Արեւելեան եկեղեցւոյն օրինացը և սահմանադրութեանցը եղծէք : Զանալով զԱրեւելցիս Արեւելեան աղատ եկեղեցւոյն գրէն հանելով Արեւմտեան եկեղեցւոյն մէջ ընկլուզէլ Լատինացնել և Հռովմայականացնել . և ուղղակի հպատակնել տալ Հռովմայ Պապին՝ ոչ միայն իբր Պապ , այլ և իբր Պատրիարք Արեւելեաց , ընդդէմ ամենայն հիմնական կանոնաց և սկզբանց ընդհանուր կաթողիկ եկեղեցւոյն . որով ոչնչացնել կուզէ իրօք և արդեամբ Արեւելեան բազմադարեայ կաթողիկ Պատրիարքութիւնները կիլիկիոյ , Ասորուց Մարանցւոց Քաղդէացւոց և Մելքիորաց , և անոնց ունեցած սեպհական և յատուկ իրաւունքները՝ իշխանութիւնները և առանձնաշնորհութիւնները :

Արեւելցի կաթողիկէ ժողովրդեան՝ նոյն իսկ  
իւր Օսմանեան Տէրութեանը հետ ունեցած  
ներքին հպատակութեան կազը և եղանա-  
կաւորութիւնը կը խախտէ։ Եւ ասոնց ամեն-  
.ըը, մեր օրերս՝ վերջին Տէ վերառուս կոն-  
դակին հրատարակութեամբը կարդիւնացնէ  
1867 Յուլիս 12։

Ըստ այսմ Տէ վերառուս կոնդակը պէտք  
է նկատել իբր ուրուագիր Հռովմայ քաղա-  
քականութեան, ժամանակէ ի վեր յդացած՝  
Արեւելցւոց վրայ ունեցած յատակագծին։  
և ըստ այնմ դիտել թէ Հռովմայ անիրաւ-  
պահանջողութիւնը նոյնին մէջ մինչեւ ուր  
կը ձկափին, թէ ի վնաս Օսմանեան կառավա-  
րութեան ներքեւ գտնուող Արեւելցի ան կա-  
թողիկ ազգաց իրաւանցը և քաղաքական  
հպատակութեանը, և թէ ի վնաս նոյն իսկ  
Օսմանեան կառավարութեան ազատութեա-  
նը և Արքայական իրաւանցը, և հետեւա-  
բար թէ որչափ իրաւացի էր և ստիպազա-  
կան նորին հերքումը թէ ի կողմանէ Օսման-  
եան հպատակ եղող Արեւելցան Կաթողիկ  
ազգաց, և թէ ի կողմանէ Տէրութեան։

Տէ վերառուս կոնդակը, որ սոսկ քա-  
ղաքական դիտամամբ յօրինեալ կանոնադրու-  
թիւն մի է, գլխաւորապէս այս հինգ կէտե-  
րուն վրայ կայացած է։

Ա. Շնորութիւն Եպիսկոպոսաց . - Ա. գ-  
ին և Կղերին ընտրութիւնը կոչնչացնէ և  
Հռովմայ կը սեփականէ չորրորդ անձ մը  
ընտրելը՝ հաստատելը, և ընտրեալը կերդ-  
ուընցնէ իրմէ զատ ուրիշի հրամանին չհը-  
պատակել։

Արդ ըստ այսմ Ազգը անկարող կըլայ  
իւր վստահութիւնը գրաւող անձնութը իրեն  
հոգեւոր առաջնորդ ընտրելու, և օտար մի-  
ջամտութեամբ, և թերեւս օտար հպատա-  
կութեամբ ընտրուած անձ մը կստիպուի ի-  
րեն Հոգեւոր առաջնորդ ընդունելու։ Օս-  
մանեան Տէրութեան իրաւունքը և ներքին  
կառավարութեան կազմութիւնը կը քայքա-  
յի, որովհետեւ իւր գաւառաց մուրախ-  
իսանները և գաւառային Տէրութենական  
ժողովոց անդամները օտար իշխանութեան  
մ'ընտրութեամբ կըլան։ Ուստի ինչպէս  
Օսմանեան կառավարութիւնը պիտի հար-  
կադրի այդ օտար ընտրութիւնը իւր տէրու-  
թենական Պէրաթով հաստատել, ասանկ  
ալ առանց այդ օտար իշխանութեան հա-  
ւանութիւնը ընդունելու չպիտի կարենայ,  
երբ հարկը պահանջէ, ի պաշտամանէ զբկել  
իւր մուրախիսամները, որոնք ըստ Տէ վեր-  
սուրուսին մէկմէկ Պապական դեսպաններ  
են . (consuls)։

Բ. Ընտրութիւն կաթողիկոսին կամ պատրիարքին, - Այդ ընտրութիւնը իւմբէրսուրուս կը սեփականէ միայն այն Եպիսկոպոսաց՝ որոնք իրեն նուիրակները ըլլալով ըրած ընտրութիւննին իշարկէ Հռովմայ միջամբ. թեամբ եղած պիտի սեպուի. իսկ այդ ընտրութեան հաստատութիւնը ուղղակի Հռովմայի տայ. և առանց այդ հաստատութիւնը և Փալիօն ընդունելու՝ կարող պիտի ըրլայ այս օրինակ ընտրուած Պատրիարքը կամ կաթողիկոսը իր պաշտօնը վարելու : Հետեւաբար, ազգը և կղերը որոնք ընտրութեան մասնակցութիւն չունին, բը ռնադատեալ են ընդունելու իրենց ընտրութեամբն չեղած և օտար միջամտութեամբ հաստատուած լոկ անուամբ Պատրիարք մը, և Օսմաննեան կառավարութեան ներկայացրնելու երաշխաւոր մը, որուն ոչ ազգայնութեան և ոչ առ Տէրութիւնն ունեցած հաւատարմութեան վրայ կրնայ վատահիլ՝ Լատին նուիրակ մը սեպուելով սոյն կերպ ընտրեալը : Խոչ Օւմաննեան կառավարութիւնը բռնադատեալ է իւր Պէրաթովը հաստատելու՝ օտար իշխանութեան մը միջամտութեամբ եղած այդ հակազդային ընտրութիւնը, և իւր հպատակ ազգին երաշխաւոր ձանչնալ, և անոր գլուխ անձ մը, որ Ազ-

գին և Տէրութեան վատահութեամբ և հաւանութեամբ եղած չէ, մանաւանդ թէ հաստատել անձ մը ըստ ամենայնի կասկածելի, որ երդում ունի օտար իշխանութեան մը օգուտը և շահը գիտելու, իւր Ազգին և Տէրութեանը օգուտին և շահուցը դէմ. և զոր Տէրութիւնը և աղգը չպիտի կարենան, երբ հարկ ըլլայ, զրկել ի պաշտամանէ առանց այդ օտար իշխանութեան Հռովմայ հաւանութիւնը ընդունելու :

Գ. Կաթողիկոսը կամ Պատրիարքը ուղղակի կախում ունենայ, երդ մամբ ի Հռովմայ. - Ըստ այսմ բնաւ առանց Հռովմայ հաւանութեան գործ մը չունենայ, հինգ տարին անգամ մը ներկայանայ Պապին՝ և իւր գործոց ամբողջ հաշխւը տայ, ինչպէս նաև դրամնկան մատակարարութեանը : Հետեւաբար, Ազգը և Օսմաննեան Պետութիւնը չեն կարող հաշիւ պահանջել Պատրիարքէն, և ոչ պարտաւորութիւն մը դնել անոր վրայ առանց Հռովմայ հաւանութիւնն ընդունելու :

Դ. Բովանդակ Օսմաննեան կառավարութեան մէջ գտնուող, և նորին մուրհակներովը հաստատուած ազգային խչք, ստացուածք, կալուածք, և կեղեցիք, հիւանդանոցք, աղքատանոցք և ասոնց եկամուտքը

Հռովմայ կառավարութեան ներքեւ են . -  
ըստ այսմ Տէրութիւնը և Ազգը չեն կարող  
վաճառել, գնել, այլայլել առանց Հռովմայ  
հաւանութիւնը ընդունելու :

Ե. Բէվերութուսը կը վճռէ և կը սահմանէ, որ դեռ ինչ փոփախութիւններ որ  
Հռովմ իրեն պատշաճ և օգտակար դատի  
ընելու ըստ ժամանակին, ըստ տեղույն և  
ըստ անձանց ապագային համար, այն ալ իւր  
բարձրագոյն իշխանութիւնը կը վերապահէ . -  
ըստ այսմ թէ Ազգը և թէ Տէրութիւնը նորանոր յափշտակութեանց և նորանոր իրենց  
իրաւանցը և օրինացը դէմ անիրաւ յարձակմանց սպասելու՝ Հռովմայ դատակնիքն և  
սպառնալիքն արդէն ունին Բէվերութուսն մէջ:

Այդպիսի ազգակործան և Տէրութեան  
վնասակար կոնդակ մը ինչչափ որ որոշուած  
էր Հռովմայ կողմանէ գործադրուելու բու  
լոր Արեւելեան կաթոլիկ ազգաց և Պատրի-  
արքութեանց համար . սակայն առաջին գոր-  
ծադրութիւնը Հայ կաթոլիկ Ազգէն սկսիլ  
կամեցաւ, թերեւս յարմար գործի սորին  
կատարմանը տեսնալով զհասուն և իւր կողմ-  
նակցութիւնը : Սակայն, Հայ կաթոլիկ Ազ-  
գին ողջամիտ և Տէրութեան հաւատարիմ  
մնացած մասը՝ աշխարհականը և քահանայք  
բազոքեցին և մերժեցին զիւլրութուս, թէ

իբր սկզբունք՝ որովհետեւ Պապը իբր միայն  
Պատրիարք Եւրոպից այդ ձեւ կոնդակ չէր  
կարող ուղղել Արեւելեայց, որոնք իւր Պատ-  
րիարքութեան ներքեւ չեղեն բնաւ և չեն,  
երկրորդ, մերժեց սոյն կոնդակը՝ իբր աղ-  
գակործան և Տէրութեան վնասակար, օտար  
կանոնադրութիւն մը : Իսկ Օսմանեան բար-  
ձր կառավարութիւնն ալ խորախորհուրդ  
քննութեամբ ի զննին առեալ սոյն կոնդակը  
լաւ կը համոզուի որ, սոյն կոնդակին բուն  
դիտմունքը կրօնք և հաւատք չըլլալով, սահմանուած է ուղղակի Տէրութեան հպատակ  
ազգ մը՝ Տէրութեան դէմ հանել պատրուա-  
կաւ խղչի, և զնոյնը օտար Տէրութեան հը-  
պատակ ընել, որ է ըսել, Տէրութիւն մը  
Տէրութեան մէջ հաստատել, Ալի բաշա-  
յին օրովը մերժեց զիւլրութուսը հանդերձ  
բովանդակ կանոնադրութեամբը իբր Օսման-  
եան Տէրութեան իրաւանցը և աղասու-  
թեանը դէմ և վնասակար, և Ֆէթիհ-Առուլ-  
թան-Մէհմէտէն Արեւելեան ազգաց տրը-  
ուած առանձնաշնորհութեանցը հակառակ:  
Եւ հետեւաբար Հասուն էֆէնտիին Պատ-  
րիարքութիւնը Բէվերութուս կոնդակին և ա-  
նոր կանոնադրութեանցը վրայ հիմնուած բւ-  
լարուն համար՝ Պատրիարքութեան սպաշտո-  
նէն զինքը վար ձգեց, և 1867 Սեպտ. 14-

26 ին 1284 ձէմազիւլ էվիէլ 28. առւած Պէտքէ ոչնչացուց . նոյնը Տէրութեան դիւանատան արձանագրութենէն ալ ընջելով : 1870 Քեանունի էվիէլ 1 Դեկտեմբեր 1-13.

**ԶԵՄՔ** կրնար զանց ընել յիշեցնելու հոս որ Հասունեան կողմնակցութիւնը և նոյն ինքն այդ կողմնակցութեան մեծամեծներն այ լաւ Ճանչցեր էին՝ թէ Ռէվրուսուսն որչափ Տէրութեան ազատութեանը և ազգին իրաւանցը կանիրաւէր և հաւատարիմ հպատակութեան ոգւցյն դէմ կը զինէր : Բայց իրենց բարեխնամ Տէրութեանը վրայ ալ անփառահութեան կասկածներ մնուցանելով : 1847 Մայիս 17 թուականաւ Հասունին գլրած գիրը առ Բրոբականտա (1), և ուզելով սոյն կոնդակին ուժովը Օսմանեան կառավարութեան ընթացքը Հռովմայ քաղաքականութեան ծառայեցնել այս Արեւելեան իրնդրոյն մէջ, բոլորովին հոգեւորական և հաւատքի կանոնագրութեան կերպարանք մը տալով նոյնը, Տէրութեան Դիւանատան մէջ արձանագրել տուեր էին կերպով մը Ֆոււաթ փաշային օրովք, և Հասունին ալ, որ Հռովմայ քաղաքականութեան մէկհատիկ յարմար

(1) Տես Մեւնոյն տաճկերէն տպագրութեանը մէջ երես 21 :

գործի էր՝ Պատրիարքական Պէտքն հանել տուեր էին : Սակայն, այսօր որ Տէրութիւնը լաւ ըմբռնած է Իէվրուսուսին քաղաքական խարդախ կերպարանքը, դարձեալ չեն դադարիր Հասունեանց մեծամեծներն նոյն հոգեւորական և հաւատքի կերպարանքը ընծայել այն կոնդակին . որպէս զի իրենք որ Տէրութենական բարձր պաշտօններու մէջ գտնուեցան և կը գտնուին, և սոյն Տէրութեան առատաձեռնութեամբ ամբաւ հարըստութիւններ ժողվեցին, նոյն Տէրութեան դէմ իբր մատնիչք, թշնամիք և խարդակիք չերեւան : Եւ իցե թէ ըլլային այսպէս ինչպէս այսօր յայտ յանդիման կերեւայ Ռէվրուսուսին հոգեւորական դիմակը պատուելով . այս Հասունեան կողմնակցութեան համար :

**Իսկ** Հռովմայ տեսնելով որ իւր բազմամեայ քաղաքականութեան շինուածը սցդպէս յեղակարծ կը քայքայի, այն ողջամիտ և Տէրութեան հաւատարիմ Ազգին ձեռօք որ Արեւելեան Հայ Կաթողիկ կ'կոչուի. և դըժկամակելով որ այդ ողջամիտ ազգը մատնեց և խայտառակեց Մահմետական կառավարութեան առջեւ իւր Հռովմէական խարդախ քաղաքականութիւնը, անիրաւութեան վրայ անիրաւութիւն մ'ալ աւելցնե-

լով՝ ըստ ամի անդիկաննական և անվաւեր  
արգելք և բանադրանք մը կ'խաւըէ 1870  
նոյեմբեր 2 գրգռութեամբ Հասունեանց  
այն եկեղեցականաց դէմ որ Ազգին հետ  
միատեղ Տէրութեան աչքը բացին մերժել  
տալու զի՞ւլութեան, յուսալով այդ մնութի  
սպառնալեօք վախցնել կղերը որ կը բաժնուի  
ողջամիտ և հաւատարիմ մասնէ ազգին, և  
աղդն ալ Տէրութենէ, որով Օսմաննեան Տէ-  
րութիւնը անկարող ըլլայ Րէվրուբռանին հերք-  
ման վճիռը առջեւ տանիլ, գրգռելով նա  
եւ մէկ քանի կաթոլիկ դեռօպանաց միջամբ-  
տութիւնն ալ Օսմաննեան կառավարութեան  
դէմ, բայց ընդունայն յուսադրութիւն։  
Կղերը ամրապինդ ազգին հետ կենալով և  
աղքը Տէրութեան հետ, այս անգամ Նը-  
ռովմը իւր նօն բօնուածուանին դիմամարտ ուրիշ  
նօն բօնուածուան մը գտառ Ազգին և Տէրութեան  
կողմանէ։ Ազգը և կղերը անվաւեր բանադ-  
րանքի մը ինչ ծանրակշռութիւն տալ պէտք  
է կուտան և յոշինչ կը սեպեն, յառաջ կը  
վարեն իրենց գովիելի որոշողութիւնը և ի-  
րենց իրաւանց գործադրութիւնը։ Հռովմաց  
ըսկ բռնաբարութեանց դէմ թում մբ և չափ  
մը դնել ու զելով ըստ սցամ նախ Հասունին  
Պատրիարքական և Կաթողիկոսական ընտ-  
րութիւնը իր ոչ եղած (նօն ավլնիւ) կը հա-

մարին հետեւեալ պատճառներուն համար։  
Ա. Հասուն հանդիսաւոր երդում ունենա-  
լով Ազգին և Օսմաննեան Տէրութեան արքա-  
յական իրաւունքները յարգելու և պաշտ-  
պանելու կը դրմէ իւր երդման և կ'մատնէ  
իւր Ազգը և Տէրութիւնը օտարին։ Բ. Հա-  
սունին ի Կաթողիկոս ընտրութիւնը թէու-  
թիւն մը ունենալով “առանց որս ոչ” յա-  
ջորդելու հնաւանդ և սրբազնեալ իրաւանց  
այն Պատրիարքական ազգային աթոռուցն առ  
որ կընտրուէր ինքը այդ թէութիւնը կոչըն-  
չացնէ վաճառելով Հռովմաց այն իրաւունք-  
ները։ ուստի իւր ընտրութիւնն ալ առ այս  
(ad hoc) կոչնչանայ։ Գ. Հասուն իւր ընտրու-  
թիւնը և հաստատութիւնը ազգին և Տէրու-  
թեան ձեռքէն հանելով Հռովմաց կը սեպ-  
հականէ երդումն հպատակութեան տարով  
օտար իշխանութեան, որով իւր ազգութեան  
և Օսմաննեան հպատակութեան կը դրմէ։  
ուստի նովին գործով ոչ ազգը և ոչ Տէրու-  
թիւնը կրնան ճանչնալ բնաւ զինքը հոգեւոր  
գլուխ ազգին իր Կաթողիկոս և Պատրիարք  
և երաշխաւոր։ Կիլիկիոյ Աթոռուցն պարա-  
պութիւնը հրատարակելով եկեղեցեաց մէջ  
1871 Փետրվար 2 բողոք Հայ Կաթողիկ Ազ-  
գին և Քրիստոնէութեան եպիսկոպոսունք  
աղքաւ և կղերիւ հանդերձ ըստ Արեւել-

Եան եկեղեցւոյ օրինաց և սովորութեանց  
Պահտիարեան Տիգրանակերտի Արքեպիսկո-  
պոսը կընտրեն Պատրիարքական Աթոռոցն  
Կիլիկիոյ Յակովի Պետրոս 9 անուամբ 1871  
Փետրվար 13. Հռովմ այդ ընտրութեան մէջ  
Խ-ր քաղաքականութեան մ-ծ հարուած մը  
տեսնելով իրեն յարձակողական ոճը կը փո-  
խէ և գաղանի խարէական հնարքներու կը  
դիմէ: Դեսպանական պատուով Մօնս. Ֆրան-  
քին Պօլիս կը խաւրէ առ բարձրագոյն Գու-  
ռըն 1871 Ապրիլ 1: Ա.յս պապական նուի-  
րակը երկդիմի անգոհացուցիչ պատրողական  
մեկնութիւններով և փոփոխութիւններով  
կը ջանայ զբէլքուուուու ընդունելի ընել բարձ-  
րագոյն Դրան: Բայց ազդը և Բարձրագոյն  
Դուռը Աալի փաշային օրովը պապական դես-  
պանին խարէական հնարքները և մանուա-  
ծոյ խօսքերը կօջնացնեն: Ա.յն ատեն Հռովմ  
Խ-ր դեսպանին ձեռօք ժնէքորո մը կառաջար-  
է Բարձրագոյն Դրան: Զարմանալի՛ խարէ-  
ութիւն. որովհետեւ մինչ Հռովմ Կաթոլիկ  
Տէրութեանց հետ միայն ժնէքորո ընելու սո-  
վոր է՝ այս առթիս մէջ Մահմէտական Տէ-  
րութեան հետ ժնէքորո ընելու կելլայ. սա-  
կայն խ-ր դիտմունքը ժնէքորոէ շլացուցիչ ան-  
ուամբ բարձեալ զբէլքուուուու կերպով մը  
ուրիշ կերպարանքի մը ներքեւ ընդունելի

ընելն է: Ալի փաշան Մօնս. Ֆրանքիին ժնէքու-  
ուու առաջարկութեան խարէական իմաստը  
իմանալով՝ կը մերժէ, և հիւանդութիւնը  
վրան հասնելով՝ կը վախճանի, 1871. Օգոս-  
տոս 25:

Մահմուտ փաշան որ կը յաջորդէ Ալի  
փաշային խ-ր Տէրութեան և խ-ր հապատա-  
կացը շահը և իրաւունքը նպատակ առնելով  
այս ակներեւ խնդրոյս մէջ, և լաւ համոզ-  
ուելով խոհական խորհրդով որ Հասունին  
և Հասունեանց և Հռովմայ պահսնջմունք-  
ները անիրաւ ըլլալով՝ միանդամայն Տէրու-  
թեան շահուցը և իրաւանցը և հիմնական  
քաղաքական սկզբանցը եղծիչք են, Ճամ-  
բայ կուտայ պապական դեսպանին, 1871  
Հոկտ. 20. իմացնելով իրեն որ այս խնդրոյս  
վրայ չկրնար իրեն հետ բանակցութեան  
մանել ու իցէ կերպով, և հանդիսաւոր և  
հրապարակական կերպով ոչինչ կը հրատա-  
րակէ զբէլքուուուու: Եւ ըստ այնմ Հասու-  
նին ի Պատրիարքական պաշտօնէն ինալը հը-  
րատարակեցվ կը հրաւիրէ անխտիր բոլոր  
Հայ Կաթոլիկ հասարակութիւնը՝ երկու կող-  
մին ալ միաւոեղ՝ որ ըստ հնաւանդ կարգադ-  
րութեան Սոմանեան Տէրութեան և ըստ  
նմանութեան Հայ և Յոյն ազդաց իրենց  
Պատրիարք մը ընտրեն և ըստ այնմ հրամա-



Նագիր (պուլուլուն) կուտայ 1872 Մայիս 1:  
 Բայց Հասունեանք՝ Հասունին և Հասուն-  
 եան քահանայից թելադրութեամբ և անդ-  
 րալեռնականութիւն պաշտպանով մէկ քանի  
 դեսպաններուն թեւարկութեամբ սոյն ընտ-  
 րութեան մէջ չեն ուղեր ազգայնոց հետ  
 միանալ . Եւս առաւել գիտնալով որ բազ-  
 մութիւնը իրենցմէ չէ , ծածուկ 250 հոգիի  
 չափ՝ շատը պանդուխոտ և գաւառայի ծա-  
 ռայից դասէն բաղկացեալ՝ Ղալաթիա ի Ա.  
 Փրկիչ եկեղեցին խառն ի խուռն ժողովք մը  
 լընեն . և Պուրսայի առաջնորդ եղող Թիւ-  
 քեան Եպիսկոպոս (որն որ Բէլքուստուս ո-  
 ճով ի Հռովմայ ընտրուած է և հաստատ-  
 ուած) Ազգապետ Պատրիարք կրնտրեն , ո-  
 րով կուզեն իմացնել որ Տէրութեան վճիռը՝  
 Բէլքուստուս վրայօք բանի տեղ չեն դներ ,  
 միշտ նախադասելով Հռովմայ քաղաքակա-  
 նութեան հպատակիլը , նոյն իսկ ուր Օս-  
 մանեան Տէրութեան իրաւանցը դէմ կ'եւ-  
 լայ : Եւ յետոյ 250 հոգւոյ ստորագրու-  
 թեանց վրայ խարդախ յաւելուածներ ընե-  
 լով՝ 1200 սուտ և շինծու ստորագրութեամբ  
 աղերսագիր մը Բարձրագոյն Դրան կը ներ-  
 կայացնեն , որպէսզի հաստատէ իրենց ընտ-  
 րած Պատրիարքը : Բայց Եպարքոսը տեսնե-  
 լով որ ասոնք խարդախութեամբ Տէրու-

թեան յայտնի հրամանին դէմ կ'ապստամբին  
 և կը զինին՝ աղերսագիրնին կմերժէ յանդի-  
 մանութեամբ . և չուզելով կուսակցութիւն  
 մը ընել այս կամ այն կողման՝ հաւասարա-  
 պէս երկու կողման ալ ազատութիւնը յար-  
 գելով՝ Տէրութեան սեփհական տեղ մը կո-  
 րոցէ , և կը հրամայէ որ ի Գալաթա Սարայի  
 ի Բերա՝ Սուլթանին կի Պալրոցը ի ներկայու-  
 թեան ՊէյլիքՃի պէյին՝ Ազգին երկու կողման  
 ալ միանանք անխստիր բոլոր քահանայից մէ-  
 ջէն՝ առաւելութեամբ քուելից Պատրիարք  
 մը ընտրեն :

Նոյն օրը բոլոր Ազգը կժողովի ի Գալա-  
 թա Սարայը Պատրիարքին ընտրութեան հա-  
 մար . բայց Հասունեանք գիտնալով իրենց  
 նուազութիւնը՝ չեն երեւար . իսկ իրենց  
 կողմանէ իրը նուիրակութեամբ Մըսքը Պօ-  
 ղոս պէյ . Վարդան պէյ և Ապտալէ ֆէնտին  
 կուգան առ ՊէյլիքՃի Պէյն ըսելով որ “ոչ եր-  
 բէք կրնան բանադրեալ քահանայից հետ քը-  
 ւէարկութեան մտնել և այն քահանաներն  
 ալ ընտրութեան մէջ խօթել” և սոյն օրի-  
 նակ թուղթ մը կզմրեն կը յանձնեն և կը  
 քաշուին . և այսու Տէրութեան բացարձակ  
 հրամանին հակառակ՝ բացարձակ մերժողա-  
 կան թէութիւն մը կը դնեն “առանց որոյ  
 ոչ” , որովհետեւ բանադրանք և Բէլքուստու-

Հոմանուն ըլլալով՝ սոյն խնդրոյս մէջ ինչ-  
պէս բանագրանքը թէվրուրունին մերժումը  
կը նշանակէ , ասանկ ալ բանագրանքի բար-  
ձումը թէվրուրունի հաստատութիւնը կը նը-  
շանակէ . ըստ այսմ Հասունեանց նուիրակ-  
ները իրենց ստորագրութեամբը վկայած կը-  
լան թէ չեն կարող թէվրուրունը մերժող մա-  
սին հետ քուէարկութեան մտնել և զի՞վր-  
ուրունը մերժող անձ մը Պատրիարքի ընտրու-  
թեան մէջ խօֆթէլ , և հետեւաբար մինչ Տէ-  
րութիւնը ամենայն հանդիսաւոր կերպիւ-  
թէութիւն կը նէ Պատրիարքի ընտրութեան  
թէվրուրունի հնըրումը , Հասունեանք այդ  
ընտրութեան յացտնի թէութիւն կը դնեն  
թէվրուրունի ընդունելութիւնը : Ընտրու-  
թիւնը կ'ասի . և 1300 քուէոլ Գիւրէլեան  
Տիգրանակերտի Յովիսան աբքեպիսկոպոսը  
կընտրուի ի Պատրիարքութիւն բովանդակ  
Հայ Կաթոռիկ ազգին վրայ 1872 Մայիս 9 :  
Եւ թագաւորին նեշկայանալով՝ Բարձրա-  
գոյն Դուռը կ'որմայ , ուր իւր ընտրութեան  
հաստատութիւնը կ'առնու և ապա Պատրի-  
արքական Պէրամեն ալ կ'ընդունի : Բայց Հա-  
սուն և Հասունեանք պատրուակաւ Խղճի կը  
նախադասեն Հռոմին կամքը և զի՞վրուրու-  
ր՝ Ազգին և Տէրութեան իրաւարար որոշո-  
ղութեանցը , և կորդուն եւս քանի մը Կա-

թողիկ Տէրութեանց Դեսպանները Օսման-  
եան կառավարութեան հանդիսաւոր վհռոյն  
գէմ : Եւ որպէս զի ընտրուած Պատրիարքը  
չճանչնան և չհնազանդին անոր , պատրուակ  
կըռնեն անիրաւ և անվաւեր բանագրանք  
մը : Իսկ դեսպաններէն մէկ քանին կամ ան-  
մրտութեամբ և կամ լսւ եւս Հասունեան  
կողմանակցութիւնը յարմար առիթ սեպելով  
Օսմանեան կառավարութեան միջամտու-  
թիւն ընելու՝ զբարձրագցն Դուռն անհան-  
դիստ կընեն : Հանդերձ այսու Տէրութիւնը  
ըստ մասին վերջ տարու համար այս յուզ-  
մանց , և զնզգը և զէրութիւնը աղասի-  
լու համար խառնակող և խռովարար անձէ  
մը՝ Հասունին Տէրութեան սահմաններէն  
դուրս տարագրուիլ կորոշէ և կը գործադ-  
րէ . 1872 Յուլիս 8 :

Հասունեանք տեսնելով թէ ալ անհնա-  
րին է ուղակի ընդունելի ընել զի՞վրուրու-  
ս Օսմանեան Տէրութեան , ուրիշ խարէական  
հնարքի մի ձեռք կղարնեն , զէրութիւնը  
միսալ և հակասական դիրքի մէջ ձգելու հա-  
մար : Կինդրեն Տէրութեանէն որ իրենց հա-  
կազդային կուսակցութիւնը բաժնէ Հայ Կա-  
թողիկ ազգէն և նորին Պատրիարքին հպա-  
տակութենէն , գոնէ առանձին վարչու-  
թեամբ մը . ինչպէս երբեմն 1828 ին բաժ-

Նեց Հայ Կաթողիկ ազգը միւս էջմիածնական մասէն . որովհետեւ կըսեն թէ նոյն հալածանքը կնորոգուի իրենց դէմ 1828 ին . և ասնկով ազգէն բաժնուելով իրենց աւար և կողրպուտ կտւղեն ընել ինչքափ որ ի Պօլիս և գաւառներու մէջ եկեղեցիք , ինչք և կալուածք դեռ կդանուին ձեռուընին : Եւ ասով գարձեալ կհրաւիրեն Կաթողիկ Տէրութեանց միջամտութիւնը Օսմանեան Տէրութեան իւր հպատակաց վրայ ունեցած ներքին կառավարութեանց դէմ 1828 ին հալածանքը սկիզբն և պատրուակ եղաւ Եւրոպական Տէրութեանց Օսմանեան հպատակ Կաթողիկները պաշտպանելու դիմամեր , միջամտելու միշտ ի վնաս շահուց և աղատութեան Բարձրագոյն Դրան կառավարութեանը . և ո՞ր տէրութիւնը որ աւելի ազգեցութիւն և զօրութիւն ունեցեր է՝ կարծես աւելի եւս միջամտութիւն ընելու իրաւունք ստացեր է . ինչպէս որ յայտնի տեսնուեցաւ 20 տարիէ ի վեր Գաղղիոյ Նաբօլէննեան ամենավեասակար և վատ կառավարութեան ընթացքէն ի Հռովմէ և ի Պօլիս , յարեւնման տիսուր հանգամանկըներով պաշտպանելով զՊապը ընդդէմ շահուց Խոտալիոյ , և զՀասուն և նորին անդրալեռնական կուսակցութիւնը ընդդէմ իրաւանց և շահուց Օսմանեան Տէ-

րութեան , որով այդքափ խառնափնթորութիւն հասաւ ազգերնուս և Տէրութեան կառավարութեան մէջ : Ուստի մինչ մեր օրերս այդ բարեխնամ կառավարութիւնը իւր հյրական և հաւ ասարակչիո հոգատարութեամբ իւր առարական կառավարակ հպատակաց վրայ՝ այդ օտար և շահախնդիր Կաթողիկ պաշտպանութիւններուն աւելորդ և վնասակար ըլլալը ակներեւ կցուցունէ , միւս կողմէն չվախնար և չամաչէր Հասուննեան անարգ կուսակցութիւնը ոտար և խորթ գրութեան մի համար՝ նորէն նոյն օտար և վնասակար ազգեցութիւնները հրաւիրել Օսմանեան բարձրագոյն կառավարութեան դէմ :

Սակայն եթէ 1828 ին Եւրոպական տէրութիւնը միջամտութեան բամբելու Հայ Կաթողիկները էջմիածնական Հայերէն , այն հաւատքի հալածանք մըն էր , և նոյն իսկ Բրոբականտայի և ճիզվիթներու մաար օտար չէր այդ բռնութեան գործքէն . որովհետեւ Հռովմայ յափշտակիչ քաղաքականութիւնը այնչքափ վախցուցած էր Հայ ազգին աչքը , որ եթէ հնար չէ ուրանալ որ սոյն հալածանքը պտուղ մի ըլլայ նաեւ կրօնամոլութեան և տգիսութեան այն ժամանակուան Հայ Պատրիարքի և ոմանց ի մեծամեծաց ազգին , նոյնպէս չէ հնար ուրանալ որ նոյնը ըստ իւիր

պատճառած ըլլայ Հռովմայ բռնաբարող քա-  
ղաքականութենէն և ձիգիթական միջամբ-  
տութենէն : Ուստի թէպէտ կդժկամակէր  
Հայ էջմիածնական ազգին ողջամիտ ընդհան-  
րութիւնը այդ ատելի կրօնական բռնութեան  
դէմ, հանդերձ այնու ոմանք զեղծան Բարձ-  
րագոյն Դրան վատահութեամբը հալածե-  
լու համար անմեղ հասարակութիւն մի՛ ո-  
րուն կրօնիքը և հաւատքը ոչ ազգային իրա-  
ւանց դէմ Ելլելով և ոչ ալ Յսմանեան Տէ-  
րութեան արքայական իրաւանցը, զոհ եղա-  
միայն կրօնամոլ ատելութեան մի՛, աքտորա-  
նօք, գրաւմամբ ընչից, մերկութեան, առ-  
փու և ծարսուու և տարագիր մահուամբ իսկ :

Իսկ 1672 ին ազատ թողուած է Հասուն-  
եանց պաշտել իրենց որեւիցէ հաւատքը,  
ուր կուզեն և որոնց ձեռօքը կուզեն, ա-  
ռանց ամենեւին բռնադատութեան . և ե-  
թէ ազգը և Տէրութիւնը կպահանջէ միայն  
իրենցմէ հաւատարմութիւն առ ազգային  
իրաւունս, եթէ Հայ Կաթոլիկ ազգէն և  
անուսնակոչութենէն չեն ուզեր հրաժարիլ,  
և հպատակութեան օրինաց և հրամանաց  
Յսմանեան Տէրութեան, եթէ իրենց Տէ-  
րութեան հպատակութենէն չեն ուզեր բաժ-  
նուիլ : Այս իրաւացի պահանջման՝ հալած-  
ման մի կերպարանք տալը հակասական լըր-

բութիւն է, և Եւրոպական դեսպանաց մի-  
ջամտութիւնն ալ այս մասիս՝ աւելրդ, վր-  
նասակար և անյարմար է : Ուստի հետեւա-  
բար քանի որ Հայ Կաթոլիկ են՝ և Յսմանեան  
Տէրութեան հպատակ, պէտք է որ ազգին  
և Տէրութեան հետ մերժեն զիէվերսուրու-  
ուր : Իսկ եթէ չեն մերժեր և կընդունին  
զայն, այն ատեն իրաւունք չունին բնաւ ոչ  
Հայ Կաթոլիկ ազգին մասը կազմերու և ոչ  
ալ Տէրութեան օրինաց հաւատարիմ հպա-  
տակներուն կարգը դասուելու . ուստի և ոչ  
ալ Տէրութիւնը՝ որ զիէվերսուրուս հանդի-  
աւոր կերպով մերժեց՝ կրնայ բնաւ զմուռ  
և ժողովք մի տալ անոնց, այսինքն հասա-  
րակութիւն մի ձանչնալ կողմանակցութիւն  
մի՛ որ Տէրութեան վճռցն հակառակ Տէ-  
վերսուրուսը իրեն գրից և կազմութեան  
հիմն կճանչնայ՝ խղճի և կրօնի պատրուա-  
կաւ :

Ուստի Ա. եթէ Տէրութիւնը ամենա-  
փոքր զիջողութիւն մի ալ ընէ բաժնելու-  
յաշխարհայինս Հասունեան կուսակցութիւ-  
նը ազգային Հայ Կաթոլիկ Պատրիարքարա-  
նէն՝ լոկ զմուռ մըն ալ տալով, նովին գոր-  
ծով Տէրութիւնը իւր վճիռը ոչնչացուցած  
կըլլայ, և զիէվերսուրուս ըստ ամենայնի  
ձանցած և յարգած, որով յայտնի հակա-

սութեան մէջ կիսնայ : Բ. Քաղաքական՝ թէ պէտեւ աննշան դիբը մըն ալ տայ նոյն կողման , նովին գործով Հաստունը իրենց հոգեւոր գլուխ ճանչցած կըլլայ : Գ. Հռովմայ յա փըշտակիչ քաղաքականութեան դուռը նորեն կրանայ համարձակ , որով Հայ Կաթողիկ ազգը , ինչպէս նաեւ ուրիշ Արեւելքի Կաթողիկ ազգերը . քիչ ժամանակուան մէջ իրենց հպատակութիւնը և ներքին յարաբերութիւնը կ'կորսնցնեն Օսմանեան Տէրութեան հետ : Դ. Ուրիշ ազգերուն ալ Հայոց և Յունաց համարձակութիւն կտրուի օտար և թէրեւս Հռովմէն աւելի հզօր ազգեցութիւններ հրաւիրելու Օսմանեան ներքին կառավարութեան միջամտելու համար , Տէրութեան շահուցը և սկզբանցը դէմ , ուրով ոչ միայն կառավարութեան մինչեւ ցայսօր այս խնդրոյս համար կրած աշխատութիւնները ընդունայն կրյան , այլ նոյն իսկ այն մեծամեծ արեան զրհերն ալ որ Օսմանեան Տէրութիւնը ըրաւ 1853 ին , անօդուակման : Վերջապէս Տէրութիւնը երկու հակառական դրութիւն , որէ ազգային և Տէմբէրատուական , միով Կաթողիկ Հայ անուամբ չկրնար ճանչնալ . հարկ է ուրեմն որ կամ միայն Տէմբէրատուասին կուսակիցները Հայ Կաթողիկ ճանչնայ և կամ զՊէմբէրատու-

րուար մերժող Հայ Կաթողիկ ազգը . կամ մէկը ոչնչացունէ և կամ միւսը : Ուստի Տէրութիւնը Տէմբէրատուասին կուսակիցներուն ամենափոքր թշրոտութիւն ըրած ժամանակը՝ նովին գործով Հայ Կաթողիկ ազգը ոչնչացուցած կըլլայ , և Տէմբէրատուասին օտար գրութիւնը ուժովցնելով՝ Տէրութեան մէջ օտար տէրութիւն մի յարուցած կըլլայ , և բոլոր վերսիշեալ չարիքները իւր գլուխը կ'յարուցանէ :

Ասոնցմէ յայտնի կիմացուի թէ ի՞նչ աստիճան ծանրակշռութիւն ունի Հաստունեանց կողմէն եղած զմուց և ժողովց մի խնդիրը , որ այնչափ թէրեւ և փոքր ցուցունել կեղծաւորին յաչս Տէրութեան : Եւ Երկրորդ թէ որ աստիճան հակառութեան մէջ կիսնան այն գեսպաններն ալ , որոնք ստիպելու կելլան Օսմանեան Տէրութիւնը ճանչնալու որ և իցէ կերպով մը այդ Հաստունեան կուսակցութիւնը և բաժնելու զնոյնը Հայ Կաթողիկ ազգէն . որովհետեւ Հաստունեան կուսակցութիւն ըսելը՝ Տէմբէրատուասի կուսակցութիւն է , Օսմանեան Տէրութեան քաղաքական օրինաց հակառակ , և հակառական կուսակցութիւն մի է : Արդ մինչ Եւրոպական Տէրութիւնք իրենց Երկիրներուն մէջ Սելլապուար և ասոր նման պապական

Հրովարտակները կմերժեն՝ քանի որ իրենց քաղաքական օրինաց դիմամարտ են, և հետեւաբար իբր ապստամբ կպատժեն որ և իցէ կուսակցութիւն մի՝ որ Պապական հրամանադրոյն հնազանդելու պատճառանոք Տէրութեան օրինաց դիմամարտի, ինչպէս կըլլայ որ նոյն Եւրոպական տէրութեանց կաթողիկ դեսպաննք, ոմանք ալ իրենց տէրութենէն հրահանգ չունենալով, ստիպին հոս Օսմանեան պէտութիւն մի ոչ միայն չպատժելու իւր քաղաքական օրինաց ապրատամբ կուսակցութիւն մի՝ այլ նաեւ յարգելու և ձանջնալու զայն առանձին զնուով և վարչութեան ժողովով։ Ուրեմն այդպիսի միջամտութիւն մի Եւրոպական դեսպանաց կողմանէ ինքն իր մէջը հակասական ըլլալով, միանդամայն ուղղակի հակառակ կըլինի 1856 ին Փարիզու դաշնողրութեան այն մասին՝ ուր բացարձակ արդիլեալ է օտար տէրութեանց միջամտութիւնը ընելը որ և իցէ կերպով Օսմանեան տէրութեան իւր հպատակաց վրայ ունեցած ներքին կառավարութեանը։

Ժաղովք Փարիզու, 1456 ին Յօդուած թ=

“ Առին կայսերական վեհափառութիւնը, իւր հպատակաց երջանկութեան վը- րայ ունեցած մշտաջան խնամատարութեան նէն՝ կշնորհէ անոնց հրամանագիր մի, որն որ բարոքելով անոնց վիճակը, առանց զանազանութեան ազգի և կրօնի, կյայանէ իւր յիշանձն դիտաւորութիւնը, ները քրիստոնեայ ժողովրդոց կայսերութեան իւրոյ, և ուղելով յայտնի նշան “ մի տալ իւր այս նիւթիս վրայ ունեցած զգածմանցը՝ որոշեց հաղորդելու նաեւ դաշնակից տէրութեանց սոյն հրամանագիրը, զորն որ իւր գերագոյն կամաց յօժաւութենէն շնորհեց”։

“ Դաշնակից տէրութիւնները կհաստատեն այս հաղորդակցութեան վսեմ արժեքը։ Սակայն պէտք է դէանալ որ սոյնպիս սի հաղորդակցութիւն մի բնաւ իրաւունք մի չոտար դաշնակից տէրութեանց միջանց մուխ ըլլալու, թէ միահամուռ ըլլայ և թէ առանձնակի, նորին վեհափառութեան իւր հպատակաց հատ ունեցած յարքը մէջ, և ոչ ալ իւր կայսերական ներքին կառավարութեան մէջ ու”



4786

2013



2